

Բալօ Սահակեան Պաշտօնապէս Ստանձնած է ԱՀ Նախագահի Պաշտօնը

Հինգշաբթի՝ 7 Սեպտեմբեր 2017-ին, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ կայացած է յատուկ նիստ՝ նուիրուած Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնի ստանձման: Այս մասին կը հաղորդէ Artsakhpress.am-ը:

Բացման խօսքով հանդէս եկած է ԱՃ նախագահ Աշոտ Ղուկեան:

ԱՀ նախագահի երդման համար ԱՃ-ի դահլիճ բերուած է Արցախի Սահմանադրութիւնը եւ 17-րդ դարու Աւետարան:



ԱՀ նախագահի պաշտօնը ստանձնելու համար, երդման իր խօսքին մէջ, Բալօ Սահակեան ըսած է. «Ստանձնելով ԱՀ նախագահի պաշտօնը՝ կ'երդնում անվերապահօրէն կատարել Սահմանադրութեան պահանջները, յարգել մարդու եւ քաղաքացիի իրաւունքներն ու ազատութիւնները, ապահովել հանրապետութեան ինքնիշխանութիւնը, անկախութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ անվտանգութիւնը՝ ի փառս Արցախի Հանրապետութեան եւ ի բարօրութիւն Արցախի ժողովուրդի»:

Երդմանակալութեան արարողութեան օրհնութեան կարգ կատարած է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեան, այնուհետեւ՝ շնորհաւորանքի խօսք յղած Բալօ Սահակեանին:

Երդման հանդիսաւոր խօսքէն ետք՝ Բ. Սահակեան Խորհրդարանին մէջ հանդէս եկած է ելոյթով, որուն ընթացքին մասնաւորապէս ըսած է, որ Յուլիս 19-ին ԱՃ կողմէ հրաւիրուած յատուկ նիստին ժամանակ ինքը ելոյթ ունեցած է՝ իբրեւ նախագահի թեկնածու, ուր ներկայացուցած է իր եւ իր թեկնածութիւնը պաշտպանած քաղաքական ուժերուն տեսակետները, մօտեցումները՝ Արցախի անվտանգութեան ապահովման, քաղաքացիներու բարեկեցութեան աստիճանի բարձրացման ուղղութեամբ:

«Այդ ելոյթին մէջ մանրամասն անդրադարձած եմ բանակաշինութեան, մեր զինուած ուժերու մարտական ոգիի եւ պատրաստուածութեան հետեւողական բարձրացման, զինձառայողներու հասարակական խնդիրներու լուծման: Յատուկ ուշադրութեան արժանացուցած եմ ժողովրդավարական գործընթացներու եւ մարդու իրաւունքներու պաշտպանութեան ուղղուած մեր կողմէ ապագային իրականացուելիք աշխատանքները: Մատնանշած եմ այն աշխատանքները, որոնք մենք ձեռք հետ միասին պէտք է իրականացնենք տնտեսութեան տարբեր ճիւղերու մէջ՝ ուժանիւթի, հանքարդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, քաղաքաշինութեան ոլորտներուն մէջ: Ներկայացուցած եմ, թէ ապագային ինչպիսին պիտի ըլլայ պետութեան քաղաքականութիւնը: Առանձնայատուկ նշած եմ մեր երկրի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող կրթական համակարգի, մշակութային ոլորտի, զբօսաշրջութեան, մարմնակրթութեան, ժամանակակից արհեստագիտութիւններու զարգացման եւ հասարակական կեանքի ձեւաւորման ուղղուած ձեռնարկուելիք քայլերը: Այսօր ձեռք ներկայութեամբ ես կ'ուզեմ համոզում յայտնել, որ մենք ձեռք հետ միասին ունակ ենք գիտակցուած, հետեւողական աշխատանքներ իրականացնելու՝ նշուած ծրագիրները եւ առաջադրանքները կեանքի կոչելու ուղղութեամբ», - ըսած է Բալօ Սահակեան: Իսկ ԱՃ նախագահ Աշոտ Ղուկեան, ըսած է, որ ԱՀ նախագահի կողմէ պաշտօնին ստանձնումը իրատեսակ ամփոփումն է այն գործընթացներուն, որոնք սկիզբ առած են ԱՀ նոր Սահմանադրութեան ընդունումով:

«Այսօրուան հանդիսաւոր ձեռնարկով միաժամանակ քաղաքական նոր փուլի մեկնարկ կը տրուի մեր երկրին մէջ, որուն զլխաւոր նպատակը պետական կառավարման համակարգի արդիւնաւէտութեան բարձրացումն է՝ առկայ իրողութիւններու հաշուառումով», - նշած է Ա. Ղուկեան:

ԱՃ յատուկ նիստին ներկայ եղած է ԱՀ վարչապետ Արայիկ Յարութիւնեան, ԱՀ անվտանգութեան խորհուրդի եւ կառավարութեան անդամներ, պետական այլ բարձրաստիճան պաշտօնեաներ, Արցախեան շարժման մասնակիցներ, հանրային գործիչներ:

Շրջանի երեք հոգեւոր առաջնորդներ հանդէս եկած են միացեալ յայտարարութեամբ



Ուրբաթ՝ 8 Սեպտեմբեր 2017-ին, Մոսկուայի մէջ տեղի ունեցած շրջանի հոգեւոր առաջնորդներու եռակողմանի հանդիպումին Ամենայն հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը, Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Քիրիլ պատրիարքը եւ Կովկասի իսլամներու վարչութեան նախագահ շէյխուլիսլամ Ալլահշուքիւր Փաշա Չատէն հանդէս եկան յայտարարութեամբ, որուն մէջ նշուած էր. «Այսօր մենք՝ ազրպէյճանցի եւ հայ ժողովուրդներու հոգեւոր առաջնորդներս, կրկին հանդիպեցանք Մոսկուայի մէջ Քիրիլ պատրիարքի հրաւերով՝ քննարկելու դարաբաղեան տագնապի խաղաղ լուծման ուղիները, առանց որոնց կարելի չէ հասնիլ Կովկասի մէջ հաշտութեան եւ անվտանգութեան:

Մենք յատուկ նշանակութիւն կ'ընծայենք խաղաղարարական երկխօսութեան հետեւողական զարգացման, բանակցութիւններու շարունակութեան եւ միջազգային հանրութեան միջնորդական ջանքերուն, որոնք կ'օգնեն հասնելու տագնապի համապարփակ լուծման:

Շարունակութիւնը էջ 6

Պոլսոյ Նահանգի Իշխանութիւնները Դարձեալ Կը Միջամտեն

Պոլսոյ Հայոց Պատրիարքի Ընտրութեան

ՊՈԼԻՄ, «Ակօս».- Պոլսոյ նահանգապետարանը դարձեալ կը միջամտէ Պոլսոյ Հայոց պատրիարքի ընտրութեան հոլովոյթին, այս անգամ պնդելով, որ գոհ չէ ընտրութիւններու կազմակերպչական հոլովոյթը գործադրող խումբի կարգ մը անդամներէն:

Ըստ համայնքին մէջ տարածուած լուրերուն՝ պատկան մարմինները նշած են, որ առարկութիւն ունին նախաձեռնող խումբի որոշ անդամներուն առնչութեամբ եւ պնդած են, որ այդ անդամներուն մասնակցութեամբ ընտրութիւն չի կրնար կազմակերպուիլ:

Նահանգապետարանին հետ համաձայնութիւն գոյացնելու եւ որոշ սրբազրութիւններ կատարելու համար, նախաձեռնող խումբի անդամները նոր ժողով պիտի գումարեն:

Միւս կողմէ, Թուրքիոյ մէջ հայոց պատրիարքի ընտրութեան կայացման ջատագով՝ «Տեսակետներու հարթակ»ը, համայնքին մէջ նախաձեռնած է հարցախոյզի մը, որ պիտի սկսի Սեպտեմբերի կիսուն: Անոր նպատակն է պարզել հայ համայնքին, տեսակետը՝ պատրիարքի, պատրիարքութեան եւ համայնքին համար կարեւոր հարցերուն շուրջ, ինչպէս նաեւ ակնկալիքները՝ ապագայ պատրիարքէն:



Αντσούκ-Μορτσούκ...

Μια σειρά άρθρων υπέρ της ενότητας
της αρμενικής κοινότητας στην Ελλάδα

του Σήφη Κασσεσιάν

ΠΟΣΟ ΑΝΕΞΑΡΤΗΤΗ ΗΤΑΝ Η ΔΗΜΟΚΡΑΤΙΑ ΤΗΣ ΑΡΜΕΝΙΑΣ ΤΟΥ 1918-1920; ΜΕΡΟΣ Β'

Η ΑΡΜΕΝΙΑ ΤΩΝ ΣΕΒΡΩΝ

Στο προηγούμενο φύλλο επισημάναμε ότι η Δημοκρατία της Αρμενίας του 1918-1920 όχι μόνο δεν ήταν ανεξάρτητη αλλά και ήταν εξαρτημένη από την πρώτη στιγμή της δημιουργίας της. Ως πρόχειρα επιχειρήματα της εξάρτησης του αρμενικού κρατικού μορφώματος από εξωαρμενικούς παράγοντες και ιδίως από το ισοζύγιο δυνάμεων στην περιοχή, αναφέραμε την επί ένα παρατεταμένο χρονικό διάστημα υποταγή της "ανεξάρτητης" Αρμενίας στα κελεύσματα της Συνθήκης του Μπατούμ, την οποία της είχε επιβάλει η Τουρκία και την αδυναμία της να επιδιώξει στηριζόμενη στις δικές της δυνάμεις την επίλυση του αρμενικού εθνικού ζητήματος, δηλαδή την εδαφική της ολοκλήρωση με τη ενσωμάτωση στην επικράτειά της των κατεχόμενων από Τούρκους, Αζέρους και Γεωργιανούς αρμενικών εθνικών εδαφών. Βεβαίως η σύναψη συμμαχιών, η στήριξη στη συνεργασία φιλικών ξένων δυνάμεων για την προώθηση των συμφερόντων ενός κράτους είναι μια πολύ συνήθης τακτική στη διεθνή πολιτική πρακτική και κανείς δεν μπορεί να την καταδικάσει. Το ζήτημα, ωστόσο, είναι ότι στο πλαίσιο της "συμμαχίας" της με τις Δυνάμεις της Αντάντ, η Δημοκρατία της Αρμενίας δεν ήταν ένας ισότιμος ή έστω και ελάσσων εταίρος, τα συμφέροντα του οποίου λαμβάνονταν σε κάποιον βαθμό υπ' όψιν. Η "συμμαχία" της Δημοκρατίας της Αρμενίας με τους Αγγλο-Γάλλους ήταν απόλυτα ετεροβαρής. Οι "Μεγάλοι" σύμμαχοι της Δημοκρατίας δεν επιζητούσαν μέσα από την ψευδεπίγραφη, ανειλικρινή και επίπλαστη συμμαχία τους με το αρμενικό κράτος παρά μόνο και αποκλειστικά την εξυπηρέτηση των δικών τους συμφερόντων. Και το "ανεξάρτητο" αρμενικό κράτος ήταν αναγκασμένο, ακριβώς επειδή δεν ήταν ανεξάρτητο, να αποδέχεται υπάκουα τις αποφάσεις τους και να συμβιβάζεται με αυτές. Ακόμα και η ίδια η ιδέα ενός ανεξάρτητου αρμενικού κράτους συνδέονταν αναπόσπαστα στο νου των Μεγάλων Δυνάμεων της Δύσης με την προώθηση των δικών τους στόχων. Έτσι, οι Δυτικοί δεν αναγνώρισαν καν το αρμενικό κράτος παρά μόνο όταν το εγχείρημα των Λευκών στρατηγών κατά των μπολσεβίκων κατέρρευσε. Τότε μόνο η Δύση αποφάσισε ότι μια ανεξάρτητη Αρμενία θα μπορούσε να αποβεί ένα είδος αναχώματος κατά της Σοβιετικής Ρωσίας και τότε μόνο (τον Ιανουάριο του 1920, 19 μήνες μετά την εγκαθίδρυσή της και 11 μήνες πριν από την πτώση της!- αναγνώρισαν οι Δυτικοί τη Δημοκρατία της Αρμενίας ως ανεξάρτητο κράτος.

Ωστόσο, ακόμα και μετά την αναγνώριση της "ανεξαρτησίας" της Αρμενίας οι Δυτικοί δεν έδειξαν σοβαρό ενδιαφέρον για την τύχη της. Οι Δυνάμεις της Αντάντ δεν βοήθησαν το αρμενικό κράτος να αμυνθεί κατά των ισχυρών γειτόνων του. Η Δύση, στην οποία έμελλε να αποβλέπει στις επόμενες επτά δεκαετίες το μπιρό του Τασνακτσουτιούν προκειμένου να ανπταχθεί στη Σοβιετική Σοσιαλιστική Δημοκρατία της Αρμενίας, επέδειξε μια κραυγαλέα αδιαφορία για την τύχη του αρμενικού λαού. Και η αδιαφορία αυτή είναι πιο κραυγαλέα από οπουδήποτε αλλού στη Συνθήκη των Σεβρών (10 Αυγούστου 1920) η οποία επισφράγισε την πολιτική των Δυτικών Δυνάμεων επί του Ανατολικού (συμπεριλαμβανομένου του Αρμενικού) Ζητήματος.

Πρέπει να επισημάνουμε εδώ ότι η Συνθήκη των Σεβρών προσφέρεται για πολυεπίπεδη ανάγνωση και έτσι ακριβώς πρέπει να αναγνωσθεί και να αποτιμηθεί. Η λεπτομερής ανάλυσή της, ωστόσο, είναι έξω από τα όρια του άρθρου μας. Αρκούμαστε να σημειώσουμε ότι εμπεριείχε κάποιες θετικές για τους Αρμενίους πτυχές και αποτελεί έναν ιστορικό/ηθικό τίτλο υπέρ αυτών. Εδώ, όμως, μας ενδιαφέρει η πολιτική διάστασή της. Στο συγκεκριμένο, λοιπόν, θέμα, η Συνθήκη των Σεβρών συνιστά μια ουσιαστική και πραγματική ΕΓΚΑΤΑΛΕΙΨΗ ΤΗΣ ΑΡΜΕΝΙΑΣ ΑΠΟ ΤΟΥΣ "ΣΥΜΜΑΧΟΥΣ" ΤΗΣ. Οι Δυτικοί αποδέχονταν τη δημιουργία ενός αρμενικού κράτους, αλλά απεκδύονταν κάθε ευθύνης για την επιβίωσή του. Δεν χρειάζεται να πονοκεφαλιάσει κανείς αναρωτώμενος αν αυτός ο ισχυρισμός είναι αληθής. Αρκεί να δούμε ότι οι Δυτικοί απέσυραν τις στρατιωτικές τους δυνάμεις από τον Καύκασο το φθινόπωρο του 1919, αφήνοντας την Αρμενία να αντιμετωπίσει μόνη της τους κεμαλικούς.

Γιατί η Ψυχοθεραπεία Δεν Είναι Μία Μαγική Λύση

Επιμέλεια:- Λωράνς Μενεντιάν

Πηγαίνοντας σε ψυχοθεραπεία δεν περιμένουμε να μας λύσει τα προβλήματα ο θεραπευτής. Είναι μια διαρκή διαδικασία διεργασίας, ένα τετ-α-τετ με τον εαυτό μας με συνοδοιπόρο τον θεραπευτή. Σκοπός είναι μετά από κάποιο διάστημα θεραπείας να μπορούμε να προχωράμε, χωρίς μπα-στουνάκια κ την διαρκή βοήθεια του θεραπευτή.

Α.Μ.

Γιατί δεν μπορεί η ψυχοθεραπεία να είναι ένα «κουτί πρώτων βοηθειών» όπως και οτιδήποτε άλλο εκεί έξω;

Ζούμε σε πολύ γρήγορους ρυθμούς. Θέλουμε τα πάντα να γίνονται γρήγορα, με άμεσα αποτελέσματα. Θέλουμε εύκολες λύσεις που έρχονται σε μορφή χαπιού. Και όταν κάτι μας πονά, θέλουμε απλώς να σταματήσει ή να μουδιάσει, μέχρι να εξαφανιστεί. Αλλά δεν είναι αυτός ο τρόπος λειτουργίας της ψυχοθεραπείας. Γιατί να μην μπορεί η ψυχοθεραπεία να είναι ένα «κουτί πρώτων βοηθειών» όπως και οτιδήποτε άλλο εκεί έξω; Η απάντηση: Μερικές φορές, μπορείς να «σταματήσεις τον πόνο» και να διορθώσεις τα προφανή προβλήματα σε μόλις δύο συνεδρίες, αλλά δεν θα διαρκέσει. Δε μπορείς να κρύψεις τη βρωμιά κάτω από το χαλί και να μην περιμένεις μία ημέρα να τιναχθεί στο πρόσωπό σου.

Τις περισσότερες φορές, η ψυχοθεραπεία πρόκειται να πονέσει το θεραπευόμενο λίγο περισσότερο, πριν να αρχίσει να αισθάνεται καλύτερα. Υπάρχουν ασθενείς που «κατηγορούν» τους ψυχολόγους ότι τους κάνουν να αισθάνονται χειρότερα από ό,τι όταν πρωτοπήκαν στο γραφείο τους. Και τότε είναι που τους λένε ότι θα πονέσει λίγο παραπάνω, πριν να αρχίσει η θεραπεία. Όμως αυτή τη φορά, το τραύμα πρόκειται να επουλωθεί μία και καλή.

Τότε είναι που αρχίζουν να κοιτούν εξαιρετικά καχύποπτα τον ψυχολόγο με αυτό το ύφος του Δεν θα επιστρέψω ποτέ σε αυτό το πρόβλημα; Η απάντηση είναι, ναι. Αλλά τότε τους δίνεται και η εξήγηση.

Σκεφτείτε μια βαθιά πληγή στο σώμα σας. Είναι μια ανοικτή πληγή και είναι μολυσμένη. Θα κλείνατε τη πληγή σας πριν από τον καθαρισμό του τραύματος; Πριν να βεβαιωθείτε ότι έχετε απαλλαγεί από το νεκρό ιστό; Πονάει όταν καθαρίζετε μια πληγή; Σίγουρα. Αλλά αυτός είναι ο μόνος τρόπος για να βεβαιωθείτε ότι θα θεραπευτεί σωστά και δεν θα προχωρήσει βαθύτερα, για να κάνει χειρότερη ζημιά.

Μήπως τώρα αρχίζετε να βγάζετε λίγο περισσότερο νόημα;

Φυσικά οι ψυχολόγοι πάντα στοχεύουν πρώτα προς την ανακούφιση των συμπτωμάτων. Αυτό επιτρέπει να δουλεύουμε πάνω στα προβλήματα σας. Είναι πρακτικά αδύνατο να φτάσει ο ψυχολόγος στη ρίζα του άγχους κατά τη διάρκεια μιας κρίσης πανικού. Η συνέχεια στη σελίδα 6


Αντίθετα, εκεί όπου είχαν δικά τους, άμεσα συμφέροντα, όπως π.χ. στις αραβικές χώρες των οποίων είχαν αναλάβει την εντολή (Παλαιστίνη, Λίβανος, Συρία, Ιράκ) οι Άγγλοι και οι Γάλλοι διατήρησαν στρατιωτικές δυνάμεις (για να διατηρήσουν τον έλεγχο τους επί των γηγενών λαών) για αρκετά χρόνια (μέχρι και μερικές δεκαετίες).

Αλλά οι Δυτικοί διέπραξαν και ένα ακόμα βαρύτερο ατόπημα: Δεν μπήκαν καν στον κόπο και δεν ανέλαβαν την ευθύνη της χάραξης των αρμενο-τουρκικών συνόρων. Έτσι, την εποχή της κεμαλικής επίθεσης κατά της Δημοκρατίας της Αρμενίας, το φθινόπωρο του 1920, οι κεμαλικές δυνάμεις δεν παραβίαζαν ένα διεθνώς αναγνωρισμένο σύνορο, αλλά απλώς εισέβαλλαν σε μια terra nullis (γη χωρίς ιδιοκτήτη). Για να αποφύγουν την ευθύνη της χάραξης της αρμενο-τουρκικής μεθορίου, οι Αγγλο-Γάλλοι ανέθεσαν με ειδικό άρθρο της Συνθήκης των Σεβρών αυτό το εγχείρημα στον Πρόεδρο των ΗΠΑ, Γιοούντρο Γουίλσον. Και εδώ ήταν, αν το προσέξουμε καλά, το αποκορύφωμα του εξευτελισμού της αρμενικής "ανεξαρτησίας". Πόσο "ανεξάρτητη" είναι μια χώρα που δίνει σε ένα πρόσωπο λευκή επιταγή για τη χάραξη των συνόρων της; Ο Γουίλσον βέβαια εκπροσωπούσε τον θεσμό της προεδρίας των ΗΠΑ, αλλά στη συγκεκριμένη περίπτωση δεν ενεργούσε με βάση την πολιτική της χώρας του και οι Ηνωμένες Πολιτείες δεν θα έφεραν καμία ευθύνη για την απόφασή του ούτε θα δεσμεύονταν από αυτήν. Ο Γουίλσον υπήρξε ίσως ο μόνος ιδιώτης στην παγκόσμια ιστορία από την κρίση του οποίου εξαρτήθηκαν ποτέ τα σύνορα ενός κράτους. Και η "ανεξάρτητη" Δημοκρατία της Αρμενίας είχε αναλάβει εκ προοιμίου, προσυπογράφοντας τη Συνθήκη των Σεβρών, την υποχρέωση να αποδεχτεί την απόφασή του, όποια κι αν ήταν. Αν αυτό δεν είναι εκχώρηση των εθνικών κυριαρχικών δικαιωμάτων ενός κράτους, μια καταλυτική της ανεξαρτησίας του πρακτική, τότε τι είναι;

Պատմութեան Հետքերով

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Ա Ռ Ա Ջ Ի Ն Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ո Ի Թ Ե Ա Ն
Հ Ա Ր Ի Ի Ր Ա Մ Ե Ա Կ Ի Ն Ը Ն Դ Ա Ռ Ա Ջ
1918 Մ Ա Յ Ի Ս 28

«Բոլշեիկները դաւադրութիւնը չէր մեր պարտութեան պատճառը, ոչ իսկ թուրքերի ուժը որ շատ էլ մեծ չէր այն ժամանակ, այլ մեր սեփական ապիկարութիւնը եւ մեր պետական գործեր վարելու անձեռնհասութիւնը» Յովհաննէս Քաջազունի Վարչապետ ԴՈԿՏ. ԶԱԻԷՆ Ա. ՔՀՆՅ. ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ
ՆՈՐ ՕՐ-ԻՆ ՅԱՏՈՒԿ



ՀՌԶԱԿՈՒՄԸ

Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը որ հռչակուեցաւ 1918 Մայիս 28-ին, վերջացաւ երեսուն ամսուայ գոյութենէ ետք 1920 Նոյեմբեր 29-ին: Առանց հայ ժողովուրդի ակնկալութեան արտաքին փոթորիկներ բերին զայն, եւ արտաքին ու ներքին փոթորիկներ բռնի տարին զայն: Հանրապետութեան գոյատման առաջին հինգ ամիսներու շրջանը փակուեցաւ զինադադարով՝ 1918 Հոկտեմբեր 30-ին՝ դաշնակից

պետութեանց յաղթանակով:

Թէեւ կարճ եւ բռնի պայմաններու մէջ մնաց Հայաստանի Հանրապետութիւնը, սակայն անոր պետական կազմը, Նախագահ Աւետիս Ահարոնեանի եւ Վարչապետ Յովհաննէս Քաջազունիի ներքեւ, եղաւ լրիւ եւ ուղիղ նախագահներով ու վարչապետներով որոնք հայ ժողովուրդի երախտագիտութեան պիտի արժանանային եթէ արդէն իսկ դժբախտ կացութեան վրայ չդիմադրէին գալիք ահարկու Խորհրդային ուժին եւ չտային փետրուարեան ապստամբութեան եղբայրասպան գոհերը Հայաստանի հողին վրայ 1921 Փետրուար 13-ին:

Այսու հանդերձ, արդար ըլլալու ենք ընդունելով որ Դաշնակցական ղեկավարութիւնը իր նախորդող Ազգային Խորհուրդի 205 անդամներուն հետ միասին, հայրենասիրաբար յանդգնեցան լծուիլ անկախութեան եւ հայրենիքի պատուաւոր գործին: Չյաջողեցան, այդ տարբեր, սակայն ըրին իրենց կարելին համոզումով եւ նուիրումով: Եթէ պարագաներու դժուարութիւններէն յուսահատելով անոնք երկիրը անտէր ձգէին, շատ աւելի վատ պիտի ըլլար Հայաստանի վիճակը թուրքերու, վրացիներու եւ ազերիներու անընդհատ յարձակումներուն դէմ:

ԱՆՀԵՌԱՏԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Առ նուազն կրնանք ըսել թէ Հայաստանի Հանրապետութեան վարիչները, չուզելով եւ նոյնիսկ բուռն ընդդիմութեամբ, անուղղակիօրէն, ճամբայ տուին որ Հայաստան դառնար Խորհրդային Հանրապետութիւն: Մեր առաջին Հանրապետութիւնը դժբախտ երկու եւ կէս տարիներ անցուց երբ հայ ժողովուրդը ո՛չ խաղաղութիւն վայելեց եւ ո՛չ ալ ապագայի որեւէ յոյս ակնկալեց: Հանրապետութեան շուրջ դարանակալ կեցած էին վրացիք եւ ատրպէյ-ճանցիք, իսկ հեռուէն սպառնազին կը դիտէին անգլիացիք, թուրքեր եւ ռուս պոլշեիկներ, իւրաքանչիւրը իր քաղաքական անմիջական հաշիւներով:

Դժբախտաբար քաղաքագետներ չեղան մեր Հանրապետութեան Դաշնակցական ղեկավարները, որոնք հակառակելով դրացի ռուս պետութեան, ընտրեցին հեռաւոր արեւմուտքի պետութեանց կողմը հակելու քաղաքականութիւնը: Այս թերութիւնը փաստուեցաւ երբ ռուսեր յաղթեցին, Խորհրդային իշխանութիւններ իրենց տիրոջները

հաստատեցին, եւ արեւմուտքը բոլորովին մերժեց օգնութեան հասնիլ Հայաստանի Հանրապետութեան երբ վերջապէս Անգլիա իր արտաքին գործոց նախարարի ազդարարութեամբ ըսաւ հայոց թէ ռուսերուն հետ համաձայնին: Այս բոլորով մէկտեղ անոնք տակաւին կառչաց մնացին իրենց արեւմտասէր քաղաքականութեան մինչեւ վերջ, Հայաստանէն հեռանալէն ետքն ալ:

Վարչապետ Յովհաննէս Քաջազունիի համոզումով «մեր պարտութեան պատճառը մեր սեփական ապիկարութիւնը եւ մեր պետական գործերը վարելու անձեռնահասութիւնն էր»:

Սակայն երբ Հանրապետութեան վարիչները կը մեղադրուին իրենց կողմնորոշման համար, միւս կողմէ չմոռնանք որ անոնք կը կոթնէին Փարիզի Խորհրդաժողովին վրայ իրենց պատուիրակներէն յարատու յոյս ստանալով թէ համաձայնական պետութիւններ ընդարձակ եւ ապահով Հայաստան մը պիտի տային Ամերիկայի հոգատարութեան ներքեւ: Նոյնիսկ անգլիացի երկու դիւանագետներ, գլխաւորութեամբ գորավար Հըրպըրթի, յանուն արեւմտեան դաշնակիցներուն Հայաստան գացած էին յատուկ առաքելութեամբ, յոյս ներշնչելու համար Հանրապետութեան վարիչներուն՝ մնալու պատնէշին վրայ եւ ջրանձնուիլ պոլշեիկներուն:

ՄԵԾ ՊԵՏՈՒԹԵԱՆՅ ԽԱՐԴԱԽՈՒԹԻՒՆԸ

Հարց կը ծագեր թէ ո՞րքան վստահելի էին այդ մեծ պետութիւնները, որոնք իրենց քաղաքական եւ տնտեսական շահերը գերադասած, միայն

կ'օգտագործէին փոքրիկ եւ դիւրաբեկ Հայաստանը: Հայեր չկրցան համոզուիլ որ Անգլիա իբր բարեկամ Թուրքիոյ եւ մրցակից Ռուսաստանի, մեզի հանդէպ միշտ աննպաստ քաղաքականութիւն վարած էր: Արդար ըլլալու համար շեշտենք որ մեր Հանրապետութեան վարիչները, ի պատիւ իրենց, կը զգուշանային ենթարկուել Խորհրդային վարչաձեռնին որ, ինչպէս ապագան ցոյց տուաւ, կրնար ստրկացնել զիրենք սահմանափակելով իրենց ազգային եւ մշակութային անկախութիւնը:

Վերջին հաշուով պայմանները այնքան աննպաստ էին, ինչպէս սովն ու համաճարակը, գիւղացիին աղքատութիւնն ու թշուառութիւնը, հողերու անմշակ թողուիլն ու արդիւնաբերութեան բոլորովին անկեալ վիճակը, որ ժողովուրդը յուսալքուած էր եւ կորսնցուցած ամէն վստահութիւն եւ համակրանք կառավարութեան հանդէպ: Ինչպէս կը գրէին Երեւանի 1919 թուի լրագիրները, Հայաստանի Հանրապետութեան վերջին շրջանին Երեւանի եւ գիւղերուն մէջ անօթութենէ մեռնողներուն թիւը տասնեակ հազարներու կը հասներ, «որոնց դիակները սայլերով կը ժողվէին ամէն առտու»:

Այս բոլոր պայմանները նկատի առած, նոյնիսկ համայնավար իշխանութեան սպառնալիքին ներքեւ, ուրիշ միջոց չէր մնացած բայց միայն ենթարկուիլ օրուան քաղաքական հոսանքին եւ ընդունիլ դրացի մեծ պետութեան Խորհրդային Ռուսաստանի հովանաւորութիւնը, ազատիլ կարենալու համար կործանարար եւ մահասփիւռ վիճակէն որուն ենթարկուած էր Հայաստան:



«ՈՐԿ ՀԱՅ ԺԻՐԱՎՈՐՈՒՄԻ», ՔՈՒՄԱՅ ԹԿՈՒԹԻՒՆԸ ՔՈՒ ՀԱՆՄԵՐԱԿՈՒ ՈՒԹԻՄ ՄԵՑ Է»
Ե. ԶԱՐԴԱՆ

100-ամեակին ընդառաջ

Զօր. Անդրանիկ եւ Դաշնակցական Մամուլը Ազգային Հերոսի Մահուան 90-ամեակին առթիւ.

Յակոբ Վարդիվառեան

Ահա՛ այսպէս վերաբերեցան դաշնակցականները Ազգային մեր հերոսին՝ Զօր. Անդրանիկի նկատմամբ իր մահուան առթիւ: Օգոստոս 31, 1927ին Գալիֆորնիոյ Չիկո ւանին մէջ ան կ'աւանդէր իր հոգին հեռու Շապին Գարահիսարէն եւ Հայկական Լեռնաշխարհէն, ուր ան որպէս արծի սաւառնած էր քանի մը տասնամեակ տարիներ:

Դաշնակցութեան Յունաստանի Նոր Օր (Սեպտեմբեր 8, 1927ի 1207ի թուակիր) պաշտօնաթերթէն կ'արտատպենք հետեւեալ խմբագրականը:

Մեր տրամադրութեան տակ ունինք ուրիշ արխիւային նիւթեր եւս Անդրանիկի դէմ Դաշնակցութեան կատարած սեւացրեքեան աշխատանքին վերաբերող եւ հանրային կարծիքը պղտորող այլ նիւթեր:

Հասկնալի է որ, երբ Հայաստանի առաջին հանրապետութեան դարադարձի տօնակատարութեան այս օրերուն, Երեւանի կեդրոնական հրապարակին վրայ հայրենիքի թէ սփիւռքի ժողովուրդը կ'ուզէ միահամուռ կերպով, կանգնեցնել Զօր. Անդրանիկի արձանը, մինչ չՅԴ յառաջ կը քշէ Արամ Մանուկեանին անունը. կուսակցական դէմք մը որ կարելի չէ համեմատել Անդրանիկի կատարած հերոսական գործին հետ:

ԶՕՐ. ԱՆԴՐԱՆԻԿ

1917ին բարոյապէս մեռաւ ան, ոտնատակ ընելով այն արժէքները, որոնք իր մէջ մարդը եւ հայրենասէրը կը բնոյթագծէին:

Այսօր կը թաղենք անոր մարմինը, - մարդուն այն մասը, որ փռոցանալու եւ անհետ կորսուելու դատապարտուած է:

Մարդու մը հողեղէն կազմը չէ որ անոր դիրք ու համբաւ կու տայ ընկերութեան մէջ, այլ այդ հողեղէն կառուցուածքին մէջ պահուած բարոյական թաքուն հարստութիւնները, որոնցմէ առաւել կամ նուազ քանակութեամբ ունի ամէն մահկանացու:

Երանի անոր որ իր կեանքը կը յատկացնէ բարոյական հարստութիւններու շահագործման, յօգուտ ընկերութեան:

Բայց բաւական չէ բարոյական հարստութիւն ունենալը, պէտք է գիտնալ զայն արժէքաւորելը եւ ունենալ կարողութիւն ու միջոցը զայն ծառայեցնելու բարձր նպատակներու:

Զօր. Անդրանիկ ունէր թէ հարստութիւն եւ թէ միջոց. իրեն կը պակսէր սակայն գիտակցութիւնը: Իր հարստութիւնը արժէքի վերածելու համար, ան պէտք ունէր միշտ արտաքին օժանդակութեան եւ այդ օժանդակութիւնը չպակսեցաւ իրեն կեանքին մէջ:

Դեռ համեստ զինուոր, կրթուած ու մարզուած Դաշնակցութեան գաղափարներով, շուտով կը տիրանայ համբաւի: Անոր քաջագործութիւնները կը տարածուին մինչեւ ամենամութ եւ տիեզերքէն կտրուած ասանները հայ աշխարհին: Ժողովրդական երգիչները կը փութան բանահիւսել անոր դէմքը: Անդրանիկը կը դառնայ քաջ, առասպելական կերպարանք կը ստանան անոր գործերուն



պատմութիւնները: Դաշնակցութիւնը, որ համբաւներ եւ տաճարներ կերտելու մէջ այնքան ժլատ է, շոյլ գտնուեցաւ Անդրանիկի հանդէպ, անոր համեստութիւնը վիրաւորելու աստիճան:

Դաշնակցական գրիչը անոր չըրած հերոսութիւնները անոր վերագրեց. դաշնակցական ճառախօսը աստուածացուց անոր քաջութիւնը, յանդգնութիւնը եւ թշնամիին վրայ անոր ունեցած ազդեցութիւնը մեծ ու անիրական չափերու հասցուց:

Հասկնալի է թէ ինչո՞ւ այսպէս եղաւ:

Ժողովուրդներու կեանքին մէջ շրջաններ կան, երբ հաւաքականութենէ աւելի անհատներ դեր կը կատարեն: Անդրանիկի գործած օրերուն ֆետիշները այսօրուան չափ վնասակար չէին: Ընդհանուրին շահին համար, մէկին աստուածացուիլը, յանցանք չէր նկատուել երկուստասնեակ տարիներ առաջ:

Դաշնակցութեան ղեկավարները չէին կրնար չնախատեսել յօգուտ հայութեան, բայց ի վնաս կուսակցութեան պատրաստուող խմորը:

Գերազանցապէս հայրենասուրբ եւ ժողովուրդին համար ապրող կուսակցութիւն, Դաշնակցութիւնը առաջինին զոհեց երկրորդը՝

Անդրանիկ հռչակուեցաւ ազգային հերոս: Երբոր տիրացաւ այդ հռչակին, ան քիչ դաշնակցական էր արդէն: Քիչ դաշնակցական ըլլալը, քիչ հայ ըլլալուն հաւասար էր: Եւ Անդրանիկ, ժամանակի ընթացքին, կորսնցուց նաեւ իր հայու յատկանիշները, քանի որ կորսնցուցած էր հայութեան ծառայելու ու իր անձը անոր շահերուն ստորադասելու առաքինութիւնը:

Անոր մէջ առաքինութիւն եւ բարոյական հարստութիւնը հում նիւթեր էին, որոնց մասին գաղափար անգամ չունէր ինք: Դաշնակցութիւնը օգտագործեց, լոյսին հանեց այդ արժէքները:

Ու երբ դժբախտ օր մը, իրեն յենարան դարձած ուժին վրայ թքնելու չափ ամբարտաւան եղաւ ան, բոլորի մը մէջ վերածուեցաւ այն ածուխին, որ իր մէջ աղամանդի անտեսանելի փշուրներ պարունակելով հանդերձ, կը մնայ խոնաւ ու մզուտած անկիւններուն մէջ. կամ հողի շերտերու տակ, լքուած ճարտար եւ գիտութեամբ մարզուած ձեռքերէ:

Արդ, Դաշնակցութեան Ամերիկայի թերթերուն՝ Հայրենիքին ու Սապարեզին այսօրուան յարգելի խմբագիրներուն եւ մերօրեայ չՅԴի վարիչներուն կը մնայ Ազգային Հերոսին մահուան 90 տարիներ ետք, բացատրելու թէ ինչ է արժէքն ու նպատակը՝ Անդրանիկին, Դաշնակցական Նոր Օրի համեմատ, այդ բարոյապէս մեռած, Հայութեան յատկանիշները կորուսած՝ եւ բոլորի մը մէջ ածուխի վերածուած մարդուն դազաղին վրայ, իրենց երկուստասնեակ ժամուն արտայայտած սուգին ու ցաւակցութեան:

Արդեօք, երբ ներքնապէս այսպէս կը խորհին, քանի որ այս խնդրին մէջ Դաշնակցութեան անկեղծ արտայայտիչը ապահովաբար Աթէնքի Նոր Օրն է եւ ոչ թէ անցեալ դարու սկիզբի Պոստոնի Հայրենիքը, կամ Ֆրէզույի Սապարեզը:

Ու այս օրերուն հաւանաբար լուռ կ'ուզեն մնալ ու չվրդովեցնել հանգիստը, Ազգին ողբացեալ Հերոսին, որուն մարմինը ... վերջապէս հանգչեցաւ Եռաբլուրին վրայ:

Շատ քան կայ գրելիք Անդրանիկի մասին: Աւելի քան՝ վստահաբար ... Արամ Մանուկեանին:

Նիւ Զրրզի

«Պայքար» շաբաթաթերթ

«Աշխարհն Առանց Ցեղասպանութեան» Կազմակերպութիւնը Մրցանակ Ընտրած է Թուրք Պատմաբանին



ԱՄՆ-ի Քլարքի համալսարանի պատմութեան փրոֆէսոր, վտարանդի թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամին «Աշխարհն առանց ցեղասպանութեան» կազմակերպութեան կողմէ՝ մրցանակ շնորհուած է:

Պոլսահայ «Ակօս» թերթին համաձայն, կազմակերպութեան նպատակներէն է «Պաշտպանել անմեղ մարդոց, կանխել այլատեացութեան եւ նախապաշարմունքի հիման վրայ իրականացուող ցեղասպանութիւնը, աշխատանքներ տանիլ, որպէսզի յանցանք գործած մարդիկ պատասխանատուութեան ենթարկուին դատական կարգով, ինչպէս նաեւ յիշատակել անոնց, որոնց կեանքն ու մշակոյթը ոչնչացուած է»:

Կազմակերպութեան ղեկավար Էլլեն Քէնետի Աքչամին շնորհուած մրցանակին առիթով յղած է նամակ, ուր մասնաւորապէս նշուած է. «Մենք երկար ժամանակ է, որ կը հիանանք Ձեր խիզախ աշխատանքով, որուն նպատակն է փաստել Օսմանեան կայսրութեան կողմէ հայ ժողովուրդին դէմ գործած վայրագութիւնները: Հակառակ թուրք ծայրայեղականներուն կողմէ եղած մահուան սպառնալիքներուն՝ Դուք ցեղասպանութեան վերաբերեալ ձեր խօսքին մէջ ցուցաբերած էք հետեւողական յամառութիւն»

Դաւիթ Բաբայեան. «Ատրպէյճանական կաշառակերութեան գործարքները լուրջ մարտահրաւեր են՝ նետուած ողջ քաղաքակիրթ աշխարհին»

Ա տր պ է յ ճ ա ն ի կ ա շ առ ա կ եր ու թ ե ա ն վ եր աբ եր ե ա լ ք ա ր ձ ր ա ձ ա յ ն ու ա ծ աղ մ ու կ ն եր ու ն մ ա ս ի ն մ ի ջ ա զ գ ա յ ի ն մ ա մ ու լ ի ն անդրադարձերը ինչպիսի հետեւանքներ պիտի ունենան պարզ պիտի դառնայ աւելի ուշ, սակայն, ակնյայտ է, որ



ատրպէյճանական կաշառակերութեան գործարքները լուրջ մարտահրաւեր են՝ նետուած Եւրոպային եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին:

Ըստ Panorama.am-ի՝ նման համոզում յայտնած է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը՝ անդրադառնալով Ատրպէյճանի դեկավարութեան կողմէ եւրոպացի գործիչները կաշառելու վերաբերեալ վերջին բացայայտումներուն:

Ան շեշտած է, թէ կաշառակերութիւնը ուրիշ բան չէ, քան՝ ահաբեկչութեան ձեւ:

«Հետաքրքրական է՝ ինչպիսի դիրքորոշում պիտի ցուցաբերէ այս ամբողջ պատմութեան միջազգային հանրութիւնը՝ հիմնուած արժէքներու, թէ՛ զինի վրայ: Միայն որոշ ժամանակ ետք պիտի պարզ դառնայ՝ ընտրութիւնը կանգ առած է դրամի՞, թէ՛ գաղափարի վրայ: Ասիկա իսկապէս լուրջ մարտահրաւեր է: Ատրպէյճանը իր այս դատապարտելի քաղաքականութեամբ ուղղակի կ'ոչնչացնէ ժողովրդավարական արժեհամակարգերը, կը ստիպէ, որ Արցախեան հակամարտութեան կարգաւորման շուրջ ըլլայ ո՛չ թէ առարկայական, այլ՝ ենթակայական մօտեցում», - ըսած է Բաբայեանը:

Ան տարակուսանք յայտնած է, թէ ինչու եւրոպական մամուլը ա՛յս օրերուն անդրադարձած է ատրպէյճանական կաշառակերութեան հերթական դէպքին: Վերջինս չէ բացառած, որ գործընթացը կրնայ կապուած ըլլալ Ատրպէյճանէն յաւելեալ տնտեսական շահ ստանալու հանգամանքով:

«Բայց այն, որ հերթական դէմքին բացայայտումը մեծ հարուած է Ատրպէյճանին, կասկածէ վեր է: Կասկածէ վեր է նաեւ, որ Ատրպէյճանը պէտք է որոշ քայլերու դիմող՝ ինքզինք որոշ ձեւով խայտառակութենէն փրկելու համար: Ան պիտի սկսի նորէն հակահայկական գաղափարներով սեփական ատրպէյճանական հասարակութեան ուշադրութիւնը եւ վախի մթնոլորտ տարածել», - նշած է արցախցի պաշտօնէան:

Դաւիթ Բաբայեանի խօսքով, աշխարհը պէտք է տեսնէ, որ Արցախեան հակամարտութիւնը գուտ դարաբաղա-ատրպէյճանական հակամարտութիւն չէ, այլ՝ մարտահրաւեր ողջ քաղաքակիրթ աշխարհին:

Կարօ Փայլան Նստացոյցի Սկսած Է Թուրքիոյ Սահմանադրական Ատեանի Շէնքին Մէջ

Թ ուրք ի ո յ ք ր տ ա մ է տ Ժ ո դ ո վ ուր դ ն եր ու ժ ո դ ո վր դ ա վ ար ա կ ա ն կ ու ս ա կ ց ու թ ե ա ն հ ա յ պ ա տ գ ա մ ա ուր Կ ա ռօ Փ ա յ լ ա ն, ք ա ն ի մը կ ու ս ա կ ի ջ ն եր ու հ ե տ, Մ ե պ տ ե մբ եր 7-ին ս կ ս ա ձ է «Խիղճ եւ արդարութիւն» կարգախօսով բողոքի նստացոյցի մը՝ Թուրքիոյ Սահմանադրական ատեանի շէնքին մէջ:



Այս մասին «Թուրքիոյ» իր էջին վրայ Փայլան յայտնած է, որ այս քայլին կը դիմեն իր կուսակիցներուն, ներառեալ կուսակցութեան համանախագահ Սալահետտին Տեմիրթաշի ապօրինի բանտարկութեան դէմ բողոքելու նպատակով: Նստացոյցին մասնակիցները կը պահանջեն ազատ արձակել իրենց կուսակից ընկերները: Նստացոյցը սկսած խումբը հանդիպում խնդրած է Սահմանադրական ատեանի նախագահին հետ, սակայն դիմումը մերժուած է:

Միջազգային Համագումար Պոսէի Վանքին Մէջ

Սեպտեմբեր 6-9 Իտալիոյ Պոսէի վանքին մէջ տեղի ունեցաւ 25-րդ Միջազգային Էկումենիկ համաժողովը: Քառօրեայ համաժողովը կը կրէր «Հիւրընկալութիւնը որպէս պարզէ» խորագիրը եւ նուիրուած էր հիւրընկալութեան քրիստոնէական հասկացողութեան ու ատոր սուրբգրային, հայրախօսական, աստուածաբանական, վանական ու կանոնական ըմբռնումներուն: Այս մասին «Հայերն այսօր»-ին կը յայտնեն Մայր Աթոռ Ս. Էջմիածինի տեղեկատուական համակարգէն:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Օայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, համաժողովին Հայոց Եկեղեցին ներկայացուց Իտալիոյ հայոց հոգեւոր հովիւ եւ Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրեան:

Համաժողովը բացուեցաւ Տիեզերական Պատրիարք Նորին Սրբութիւն Բարդուղիմէոս Ա-ի բանախօսութեամբ: Ժողովական օրերուն նաեւ ընթերցուեցան տարբեր Աւանդական Եկեղեցիներու հոգեւոր պետերու շնորհաւորական ուղերձները:

Հոգեշնորհ Հայր Սուրբը եւս ներկաներուն փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամն ու շնորհաւորութիւնները՝ շնորհակալութիւն յայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի ու Նորին Սրբութիւն Գարեգին Բ Հայրապետի նկատմամբ դրսեւորած ջերմ վերաբերմունքին համար:

Սփիւռքի Շնորհիւ Հայաստանը Առաւել Սրցունակ Եւ Համաշխարհային Պետութիւն Է. Արմէն Աշոտեան

Հ Հ Ա ժ արտաքին յարաբերութիւններու մշտական յանձնաժողովի նախագահ Արմէն Աշոտեան, Սեպտեմբեր 8-ին, Փորթուկալի խորհրդարանին հրաւերով Լիզպոնի մէջ մասնակցած է ԵՄԽՎ (Եւրոպական խորհուրդի խորհրդարանական վեհաժողովի) նախաձեռնութեամբ կազմակերպուած խորհրդաժողովին, ուր հանդէս եկած է ելոյթով՝ Սփիւռքի հետ կապուած քաղաքականութեան ծիրէն ներս խորհրդարանական փոխգործակցութեան մեքենականութիւններուն վերաբերեալ: Այս մասին կը տեղեկացնեն ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցներու հետ կապերու վարչութենէն:



Անդրադառնալով Սփիւռքի հետ կապուած պետական քաղաքականութեան առաջնահերթութիւններուն՝ ՀՀ ԱԺ արտաքին յարաբերութիւններու մշտական յանձնաժողովի նախագահը ներկայացուցած է ոլորտին մէջ առկայ հիմնական գործընթացները, կատարուած աշխատանքը, համագործակցութեան հիմնական մեքենականութիւնները, կարեւոր համարած Հայրենիք-Սփիւռք արդիւնաւետ փոխգործակցային հասարակութեան ձեւաւորման եւ զարգացման դերն ու նշանակութիւնը, այս ծիրէն ներս Սփիւռքի հետ կայուն եւ արդիւնաւետ գործակցային հարթակներու ստեղծումը:

Արմէն Աշոտեան ընդգծած է Սփիւռքի հետ գործակցութեան ոլորտին մէջ ինքնակազմակերպման իրական եւ գործուն մեքենականութիւններու ներդրման եւ իրականացման կարեւորութիւնը, Սփիւռքի հետ տարուող աշխատանքներուն մէջ համաշխարհային հարթակի ստեղծման դերը՝ նորարարական կրթական ցանցերու, տնտեսական շուկաներու, հասարակական եւ քաղաքական նախապայմաններու առկայութեան հետ կապուած, ինչպէս նաեւ նշուած ոլորտներուն մէջ փոխգործակցութեան արդիւնաւետութեան բարձրացման համար արդիւնաւետ մեքենականութիւններու ներդրման նշանակութիւնը: Այս ծիրէն ներս անդրադարձ եղած է նաեւ Հայաստանի Հանրապետութեան եւ Սփիւռքի միջեւ առկայ փորձին ու իրականացում ծրագիրներուն:

Արմէն Աշոտեան Սփիւռքի հետ յարաբերութիւններու կառուցման գործին մէջ կարեւոր համարած է նաեւ ցանցային համագործակցութեան ձեւաւորումը՝ ներառեալ խորհրդարանական համագործակցութեան արդիւնաւետ հարթակի ստեղծումը: Իր ելոյթին մէջ, Արմէն Աշոտեան նաեւ կոչով դիմած է ԵՄԽՎ պատգամաւորներուն, իրենց պետութիւններուն մէջ, ինչպէս նաեւ ԵՄԽՎ մակարդակով, հետամուտ ըլլալու ազրպէյճանական կաշառակերութեան խայտառակութեան շուրջ լիարժէք հետաքննութեան իրականացման՝ այդ կառուցին ժողովրդավարական համբան ու հեղինակութիւնը վերականգնելու համար:




Հ.Բ.Ը.Միութեան Աթէնքի «Անի» Պարախումբը սիրով կը հրաւիրէ ձեզ մասնակցելու Հայկական Պարերու ունուցման, ամէն Չորեքշաբթի երեկոյեան ժամը 7.15 – 9.15, Հ.Բ.Ը.Միութեան «Հրանդ եւ Լուիզ Տէնէրճեան» հանդիսասրահին մէջ (Նաֆփլիու 11, Փ. Ֆալիբո):

Արձանագրութիւնները սկսած են եւ պիտի տւեն մինչեւ Չորեքշաբթի 25 Հոկտեմբեր 2017-ին:

Մասնակցելու համար կրնաք կապ հաստատել Հ.Բ.Ը.Միութեան գրասենեակին, հետեւեալ հեռ. 210-9825685, 8.00- 3.00:

Μετά την δημιουργία της αρμενικής χορευτικής ομάδας της Γενικής Αρμενικής Ένωσης Αγαθοεργίας «Ανί», σας προσκαλούμε να λάβετε και εσείς μέρος στην χορευτική εμπειρία και να γνωρίσετε από κοντά τους αρμενικούς παραδοσιακούς χορούς μας, κάθε Τετάρτη 7.15-9.15 μ. μ. στην αίθουσα εκδηλώσεων «Χράντ και Λουίζ Φενερτζιάν» της Γενικής Αρμενικής Ένωσης Αγαθοεργίας, οδός Ναυπλίου 11, Παλαιό Φάληρο.

Οι εγγραφές έχουν ξεκινήσει και θα διαρκέσουνε έως την Τετάρτη 25 Οκτωβρίου 2017. Για να δηλώσετε συμμετοχή τηλεφωνήστε στο 210-9825685 από 8.00 π. μ. έως 3.00 μ. μ.



Շրջանի երեք հոգեւոր առաջնորդներ

Շարունակուած էջ 1-էն

Համոզուած ենք, որ տարակարծութիւնները կարելի է յաղթահարել՝ յենելով բարի դրացնութեան սկզբունքներու եւ աստիճանական կրօններու կողմէ քարոզուող բարոյական արժէքներու՝ բարութեան, մերձաւորին նկատմամբ սիրոյ, փոխադարձ ներողամտութեան եւ բարեգործեան վրայ:

Հայ եւ ազրայէճանցի ժողովուրդները միշտ պիտի ապրին կողք-կողքի, այդ պատճառով չկայ այլընտրանք, քան խաղաղութիւնն ու համագործակցութիւնը: Բազմաթիւ մարտահրաւիրներու առջեւ մենք՝ մեր ժողովուրդներու հոգեւոր առաջնորդներու, պարտաւոր ենք փնտռելու միացեալ պատասխաններ:

Կ'աղօթենք խաղաղութեան պահպանման եւ տագնապին հետ առնչուած բոլոր մարդասիրական հարցերու շուտափոյժ լուծման համար եւ առ այդ կը յորդորենք մեր ժողովուրդներու քաղաքական եւ հասարակական գործիչները:

Կոչ կ'ուղղենք համապատասխան անձերուն՝ նպաստելու բոլոր այն խաղաղ բնակիչներու ազատ արձակման, որոնք չեն մասնակցած զինուորական գործողութիւններուն եւ յայտնուած են գերութեան մէջ:

Իբրեւ հոգեւոր առաջնորդներ՝ մենք կոչուած ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր: Հետեւաբար խիստ կարեւոր է ապահովել կրօնական նշանակութեան յուշարձաններու անձեռնմխելիութիւնն ու յարգալից վերաբերմունքը անոնց նկատմամբ:

Մենք՝ իբրեւ հոգեւոր առաջնորդներ, մեր կողմէ պատրաստակամութիւն կը յայտնենք պաշտպանելու դարաբաղեան տագնապի հանգուցալուծման ուղղուած խաղաղարարական նախաձեռնութիւնները: Մենք մեծ յոյսեր ունինք բանակցային հոլովոյթին առնչութեամբ:

Մեր համայնքներու բոլոր զաւակներուն կ'ուղղենք խաղաղութեան, բարօրութեան եւ բարի ձեռնարկումներու մէջ յաջողութիւններու բարեմաղթանքները:

Նշենք, թէ Ամենայն հայոց Գարեգին Բ. կաթողիկոսը եռակողմանի հանդիպումին արտասանած է խօսք մը, որուն մէջ անդրադարձած է երկու ժողովուրդներու խաղաղութեան հաստատման սպասումներուն, դարաբաղեան-ազրայէճանական սահմանին տիրող իրավիճակին, Ազրայէճանի քաղաքական ղեկավարութեան ռազմատենչ կոչերուն եւ ապրիլեան քառօրեայ պատերազմին՝ հաստատելով, որ շրջանին մէջ խաղաղութիւնը այլընտրանք չունի, ինչպէս նաեւ դարաբաղեան տագնապի բացառապէս խաղաղ միջոցներով լուծումը այլընտրանք չունի:

Վեհափառ հայրապետը րսած է նաեւ. «Այսօր հրամայական է, որ կամք եւ յանձնառութիւն դրսևորուի՝ դարաբաղեան տագնապի լուծումը փնտռելու միմիայն բանակցային հարթութեան մէջ եւ կասեցնելու զինադադարի խախտման դրսևորումները, սահմաններէն հեռացնելու արձակագէները, դադրեցնելու անդադար գնդակոծումները եւ այլևս պատճառ չդառնալու զինադադարի պայմաններու մէջ ընտանիքներու դժբախտացման՝ անվտանգ պահելով մեր զինուորագրուած զաւակներու կեանքը: Իրարբանջիր փամփուշտ, որ կ'արձակուի Աստուծոյ արարածի դէմ, նաեւ Աստուծոյ դէմ է»:

Գիտի՛ր Պսիխոթերապիա

Տնըչեալն անո՛ղ տի թելիճա 2

Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2
Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2

Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2
Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2

Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2
Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2

Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2
Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2

Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2
Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2

Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2
Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2

Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2
Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2

Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2
Քրճա չրեա՛ճեալն անո՛ղ տի թելիճա 2

ԴՐԱԽՏԻ ՃԱՄԲԱՆ

Ամբողջ աշխարհով տարածուած ԻՊ-ի անդամները նոր մարտավարութիւն մը որդեգրած են՝ անոնք սկսած են ինքնաշարժներով մարդիկ կոխկոտել Եւրոպայի եւ Ամերիկայի քաղաքներու խճողուած փողոցներուն մէջ եւ նոյնիսկ դանակներով յարձակում գործել խաղաղ անցորդներուն վրայ, առանց նկատի առնելու զոհերուն ինքնութիւնը, կամ կրօնը, կ'երեւի իրենց գլխաւոր նպատակը մարդ սպաննելն է եւ որքան շատ, այնքան լաւ, քանի Դրախտի ճամբան այդտեղերէն կ'անցնի ու Դրախտը այդ ձեւով կը նուաճուի:

Գրեթէ ամէն շաբաթ նոր վայրի մը մէջ կատարուած ահաբեկչական արարքի մը լուրը կ'առնենք ու կը զարմանանք որ այս մարդիկը տեղ չեն ձգած ուր չեն թափանցած: Անմեղ անցորդներ կ'իյնան, սպանուած կամ վիրաւոր ու տուեալ երկիրը իր պետական մարդոցով ու ժողովրդային զանգուածներով կը ցնցուի, դատապարտումի խօսքեր կը յղեն խուլ ականջներու, կը վստահեցնեն որ այս արարքներով երկիրը չեն կրնար տկարացնել, զիրենք չեն կրնար սարսափեցնել, կոչ կ'ընեն զսպանութեան եւ վրէժխնդրական արարքներու չդիմելու, յետոյ սուգ կը յայտարարուի, յարձակման վայրը մոմերով, ծաղիկներով ու խաղալիքներով կ'ողողուի եւ շրջան մը ետք, կը մոռցուի, յաջորդ տարին եղելութեան տարեդարձը տօնելու խոստումով...:

Անկարողութեան ու մեղկութեան տխուր ցուցադրում:
Եթէ Սուրիոյ մէջ պատահածներուն առիթով ալ ծաղիկներով ու մոմերով պիտի սգային, ապա, աշխարհի բոլոր մոմերն ու ծաղիկները բաւարար պիտի չըլլային:

Երկիրներ, որոնք իրենց զինեալ ոյժով, իրենց կազմակերպուած բարձրամակարդակ ապահովական ձեռնարկներով, իրենց գերարդիական ճարտարարուեստով ու ճարտարագիտութեամբ երկիրներ, որոնք դանակը սրած «ինկած եզան» վրայ կը յարձակին, իրենք իրենց ժողովուրդը պաշտպանելու անկարող են:

Երբ ամէն ինչի մէջ առաջնային եւ, գերզարգացած, գերզինուած, գերարդիական ճարտարագիտութեամբ, սակայն անկարող եւ ժողովուրդը պաշտպանելու եւ երկրէդ չարը արմատախիլ ընելու, ալ որո՞ւն պետք է քու գերզօրութիւնդ: Յուսամ պատերազմը հրահրող ու զէնք ու զինամթերք մատակարարող կողմերը խելամիտ կը գտնուին ու կը դադրեցնեն իրենց «օժանդակութիւն»ը, որ տեղ չի հասցներ զիրենք:

Իսկ ԻՊ-ը որ սկսած է իրար ետեւէ կորսնցնել իր գրաւած շրջանները Իրաքի եւ Սուրիոյ մէջ, արդեօք ա յս ձեւով պիտի շարունակէ իր պայքարը յանուն իր երազած նպատակին: Անոր դեկավարութիւնը պետք չէ՝ մտածել արեան ճամբով իր վարդապետութեան տարածումը վերատեսութեան ենթարկելու մասին: Ժամանակը չէ՝ եկած սա բազմաչարչար Երկիր մուրակը փրկելու, թէ մարդիկ պիտի շարունակեն սղոցել իրենց նստած ծառին ճիւղը:

Ապագայ

Ռուսիայէն Հայաստան Զբօսաշրջական Ուղեւորութիւններուն Թիր 37 Տոկոսով Աճած է

«Թուրքաթ» գործակալութիւնը վերլուծած է 2017 թուականի առաջին 6 ամիսներուն Ռուսիայէն արտագնայ զբօսաշրջութեան վիճակագրութիւնը:

Ռուսիայէն Հայաստան արտագնայ ուղեւորութիւններուն թիւը, 2017 թուականի առաջին 6 ամիսներուն, աճած է 37 տոկոսով՝ մինչեւ 171 հազար, իսկ Ռուսիայէն արտագնայ զբօսաշրջական ուղեւորութիւններուն թիւը կազմած է 17 միլիոն: Այս մասին կը հաղորդէ News.am-ը:

Ռուսիայէն արտասահմանեան զբօսաշրջական ուղեւորութիւններուն թիւով Հայաստանը մտած է առաջին 30 երկիրներուն մէջ:

2017 թուականին Ռուսիայէն ամենահանրաճանաչ լողափերու եւ հանգստավայրերու ուղղութիւնները եղած են Թուրքիան, Թայլանտը, Իտալիան, Սպանիան, Վրաստանը, ԱՄԷ-ն, Կիպրոսը, Յունաստանը եւ Վիեթնամը:

Ամենատարածուած երկիրներու առաջին 30-ը կը գլխաւորեն Աբխազիան, Թուրքիան եւ Ֆինլանտան:

ՇՆՈՐՀԱԻՈՐՈՒԹԻՒՆ
 Ջերմապէս կը շնորհաւորենք հայ ուսանողները որոնք յաջողեցան յունական համալսարաններու մուտքի քննութիւններուն:

Գրիգոր Ճելահիրեան - Τμήμα Πληροφορικής και Τηλεπικοινωνιών - Αθήνα
 Գրիսթին Ադամեան - Συντήρηση Αρχαιοτήτων και Έργων Τέχνης - Αθήνα
 Միքայէլ Չաքմաք - Ψηφιακά Συστήματα - Πανεπιστήμιο Πειραιώς

Մեր հայրենակիցներէն կը խնդրուի յաւելեալ յաջողած ուսանողներու անունները յայտնել “Նոր Աշխարհ”ի խմբագրութեան եւ 6932418716 թիւին:

Յետմիջօրեայ Պտոյտ

Արարատ Մ.Մ.Միութեան Տիկնանց Մարմինը կը կազմակերպէ յետմիջօրեայ պտոյտ դէպի Մարաթոնա եւ Տրոսիա ճաշակելու աւանդական բէնիքիլին:

Չորեքշաբթի 27 Սեպտեմբեր 2017

Մեկնում - Intercontinental-էն ժամը 4.00-ին
 Պէլոյեանիյէն ժամը 4.30-ին:

Տեղ ապահովելու համար հաճեցէք հեռաձայնել 6977126266 թիւին:

Աշխարհի Բաժակ. Լեւոն Արունեան Անցաւ 1/8 Եզրափակիչ Թիֆլիսի մէջ տեղի ունեցող ճատրակի աշխարհի բաժակի մրցաշարին



Լեւոն Արունեան անցաւ 1/8 եզրափակիչ: Հայաստանցի շախմատիստը՝ 5-3 արդիւնքով պարտութեան մատնեց Ռուսիոյ ներկայացուցիչ Մաքսիմ Մաթլաքովը: 1/8 եզրափակիչին Լեւոն Արունեան պիտի մրցի ռուս Դանիլ Տուպովի դէմ:

ՆՈՐ ԱՇԽԱՐՀ
 ԱԶԳԱՅԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԱՐՄԱԹԱԹԵՐԹ

Սեփականութիւն
 ԱՐԱՐԱՏ Մ Մ ՄԻՈՒԹԻՒՆ
 Սիսթու 33, Սիքեա, Յունաստան
 Համակարգչային շարուածքը եւ էջադրումը՝ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ շաբաթաթերթի

Տնօրէն
 Ընկ. Սարգիս Խաչատուրեան
 Արտօճատը - Փաստաբան՝
 ընկ. Յակոբ Ֆեւճեան
 “NOR ASXAP”
 Αρμένικη Εβδομαδιαία Εφημερίδα
 Ιδιοκτησία “ΑΡΑΡΑΤ”
 Φιλολογικό Αθλητικό Σωματείο

Դիւթոնդէ
 Σαρκίς Χατσατουριάν
 Εκδότης -
 Ιάκωβος Φετζιάν Δικηγόρος
 Σησού 33 - TK 18450 - Νίκαια
 Τηλ.: 210-4926085
 “NOR ASHKHAR”
 Armenian Cultural Social Weekly
 33 Sistou Str.
 GR 18450 NIKEA GREECE
 Tel-Fax: 00+30+210-4926085



Բացի խմբագրականներէն, յօդուածագիրներն ու տեսակէտներն ու գաղափարները անպայմանօրէն չեն արտայայտեր թերթին ուղեգիրը:

Վենետիկի Շարժանկարի Փառատօնին Ծիրեն Ներս Ցուցադրուած է Ջիվան Աւետիսեանի «Վերջին Բնակիչը» Ֆիլմը

Վենետիկի 74-րդ միջազգային շարժանկարի փառատօնին ծիրեն ներս, Իտալիոյ մէջ ՀՀ դեսպան Վիքթորիա Պաղտասարեանը, Սեպտեմբեր 7-ին, հանդիպած է Վենետքո նահանգի՝ մշակոյթի գծով տարածաշրջանային խորհրդակալ Բրիստիանօ Գորացցիին: Այս մասին կը հաղորդեն ՀՀ արտաքին գործոց նախարարութեան մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութենէն:



Հանդիպման ներկայ եղած են Վենետիկի փառատօնին ներկայացուած «Վերջին բնակիչը» ֆիլմի բեմադրիչ Ջիվան Աւետիսեանը, ֆիլմի արտադրողներ Գէորգիո Տրազտաուսագար եւ Ատրինէ Միրզայեանը, Իտալիոյ հայերու միութեան նախագահ Մինաս Լուրեանը, դերասանուհի Սանտրա Տաուգչայդէն:

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուած է Վենետքոյի եւ հայ ժողովուրդի միջեւ գոյութիւն ունեցող պատմական ամուր կապերուն եւ անոնց համագործակցութեան ամրապնդման կարեւորութեան:

Բրիստիանօ Գորացցիին նշած է, որ Վենետիկեան փառատօնը, որուն կը հետեւի ամբողջ աշխարհը, լաւ առիթ է՝ ընդգծելու հայ ժողովուրդին հանդէպ բարեկամութիւնը եւ այս բարդ ժամանակներուն մէջ ներկայացնելու հիմնարար արժէքները, ինչպէս՝ միջմշակութային երկխօսութիւնը եւ խաղաղութիւնը պաշտպանելու անհրաժեշտութիւնը:

Օրուան երկրորդ կիսուն, փառատօնի ծիրեն ներս, տեղի ունեցած է «Վերջին բնակիչը» ֆիլմին նուիրուած մամուլի ասուլիս, որուն ընթացքին ելոյթով հանդէս եկած են Իտալիոյ մէջ ՀՀ դեսպան Վիքթորիա Պաղտասարեանը եւ գրող Անթոնիա Արսլանը:

ArmPhone-ի նոր տարբերակ պիտի թողարկուի 2 ամիսէն

ArmPhone հեռաձայներու արտադրութեամբ զբաղող Technology and Science Dynamics (TSD) ընկերութիւնը շուտով հանրութեան պիտի ներկայացնէ հայկական բջջային հեռախօսի եւս մէկ տարբերակ: Այս մասին ըստ PanARMENIAN.Net-ի ըսած է TSD ընկերութեան մամուլի խօսնակ Անահիտ Բաղդասարեան:



«Մեր ընկերութիւնը այժմ կ'աշխատի նոր տեսականի վրայ, որ հանրութեան պիտի ներկայացնենք 1-2 ամսուան ընթացքին: Դեռեւս չեմ կրնար մանրամասնել, միայն կրնամ ըսել, որ խօսքը սմարթֆոնի 1 նոր տարբերակի մասին է», - նշած է Բաղդասարեան:

Ան աւելցուցած է, որ բջջային նախագծումէն մինչեւ իրագործում բաւական երկար ժամանակ կը պահանջուի: Այդ է պատճառը, որ ընկերութիւնը չի կրնար ամէն ամիս նոր տարբերակ մը ներկայացնել:

Պլանշեթներու հետ կապուած եւս ընկերութիւնը հեռահար ծրագիրներ կը մշակէ, սակայն նոր տարբերակի թողարկման մասին պիտի յայտարարուի սմարթֆոնի ներկայացումէն ետք միայն:

2016-ի Յունիսին Technology and Science Dynamics (TSD) ընկերութիւնը վաճառքի հանեց ArmPhone բջջային հեռաձայներու առաջին տարբերակները: Սպառողին ներկայացուած էր 5 տարբեր տեսակ՝ իւրաքանչիւրը իր առանձնայատկութիւններով: Սմարթֆոններու առանձին տեսակները մինչեւ 32 ԿՊ ներքին յիշողութիւն ունին, Android 6.0 կամ Android 5.1 գործարկուող համակարգ եւ 4G կապ:

Հայ Ոսկերիչին Պատրաստած Ոսկեայ Սկուտեղը Ցուցադրուած է Պաքինկհամ Պալատին Մէջ



Հայ ոսկերիչ Պետրոս Սեւաճեանի պատրաստած ոսկեայ սկուտեղը ցուցադրուած է Պաքինկհամ պալատին մէջ:

Ցուցահանդէսին ներկայացուած են երկարամեայ կտաւարման տարիներուն ամբողջ աշխարհէն թագուհի Եղիսաբէթ երկրորդի ստացած նուէրները, կը յայտնէ «Armenian Weekly»-ն:

Եթովպիոյ վեջին կայսր Հայլե Սելասիէ առաջինը 1965-ին թագուհիին Եթովպիա այցելութեան ժամանակ անոր նուիրած էր այս սկուտեղը:

Ոսկերիչ Պետրոս Սեւաճեան եղած է Հայլե Սելասիէ կայսրի պալատին մէջ ոսկերչական իրերու մատակարարը մինչեւ 1974-ը, երբ երկրին մէջ պետական յեղաշրջում տեղի ունեցաւ:

«Ապրիլեան Քառօրեայ Պատերազմի Նահատակները» Խորագիրով Գիրք Պիտի Տպագրուի

ՀՀ-ի մէջ գործող «Ղարաբաղեան պատերազմի վերջնական» հասարակական կազմակերպութեան կողմէ շուտով լոյս պիտի տեսնէ «Ապրիլեան Քառօրեայ պատերազմի նահատակները» գիրքը: Այս մասին, ըստ «artsakhpress.am»-ի, յայտնած է կազմակերպութեան լրատուական բաժնի պետ Հայկ Կիսերլեան:



«Ապրիլեան պատերազմի օրերուն մեր կազմակերպութեան նախագահ Եուրի Միքայէլեանի գլխաւորած ջոկատը կը գտնուէր Արցախ: Ռազմական գործողութիւններու աւարտէն ետք՝ մեր ծրագիրին ծիրեն ներս, այցելած ենք ապրիլեան մարտագործողութիւններու ժամանակ զոհուած շուրջ 101 զինուորականներու եւ կամաւորականներու ընտանիքներուն ու հաւաքագրած մերօրեայ հերոսները ներկայացնող կենսագրական տուեալները, անցած մարտական ուղին, յուշերը, որոնք թէեւ կարճ, բայց բովանդակալից եւ ուսանելի են մեր սերունդներուն համար», - ըսած է Հ. Կիսերլեան:

Անոր խօսքով, գիրքը կազմած է ազատամարտիկ-գրող Թորգոմ Նալպանտեանը, որուն համար հիմք ծառայած են, թէ իր կողմէ գրի առնուած տեղեկութիւնները եւ թէ՛ անոր լուսանկարները, նիւթերն ու տեսանիւթերը: Պատմութիւններուն ստուար մէկ մասն ալ գրի առած են եւ լուսանկարներ տրամադրած Վազգէն Սարգսեանի անուան եւ Մարշալ Արմէնակ Խանփերեանցի անուան ռազմական թոնիքներու ուսումնարաններու ուսանողները, որոնք «Դուք մինակ չէք» ծրագիրին ծիրեն ներս կ'ընկերանային մեր հերոսներու ընտանիքներուն հետ: Գիրքին հետ կապուած աշխատանքները կը գտնուին զօրավար-հրամանատար Վարդան Աւետիսեանի եւ ՂՊՎ ներկայ նախագահ Ստեփան Թարոյեանի վերահսկողութեան տակ:

Գիրքի նմոյշ-օրինակները արդէն տպագրուած են եւ այժմ կը գտնուին քննարկման փուլի մէջ: Հնարաւորութեան սահմաններուն մէջ, գիրքը պիտի տրամադրուի դպրոցներուն եւ համայնքային գրադարաններուն:

